

## Հ Բ Ա Ի Է Բ \*

- Վանի՛ր պայծառ զորձին հանգեն՝ քանի՛ շքեղ տեսարան,  
 Վանի՛ր պատկեր լուսանկար ձեռակերտաց անմման,  
 Ե տես փայլուն զարթնացին ի հրաշագեղ մուտս զարնան,  
 Հանձեռագործ երկնից կամար ի կապուտակ կերպանան:
- Սինչ արեգին զունդ հրափայտ ի շող շողշող լուսափայլ,  
 Ճախրեալ յեթերս նազընթաց ասնե ուղի փայլ ի փայլ,  
 Պայլակք բարեաց մէջ հեգասահք՝ փակք քանիք ե յորդեալ  
 Խաղան զնան զգաշարայս ե մեր զայդին սոսկեալ:
1. Երկնք բլուրք ե տափարակք մարգագեղանք լ՝ արարայք,  
 Պճնին ծագկին զեղածիծաղ ի շուք ի պերճ թոյր ի թոյր,  
 Ընչ զեփեռ հեղիկ քաղցրիկ՝ բնութիւն համայն ասնա կեանք  
 Զգալարեաց քերեալ զգլխով զպէս զորձէ խաւ ի խաւ:
- Բացան աս հշնարհարուզի գրունք զարնան փրկութեան,  
 Ե ցամաքուտս զեռք յորդահարք յերաշտութեան լիութիւն,  
 Ենն Սերսփն հոգիաշունչ ե ձիւնութոյր աւեան  
 Զխաչեցելոյն անմահ Պատին զկենսագործ յարութիւն:
1. Երկնք, բլուրք, ձուր տապարք ի հարթ անմար հարթարին,  
 Խարդախոյն խայտառակին փարձք հրապոյրք ե թակարթք,  
 Եզեք զժտոց խորանկեցան ե մեր լուծան սանակապք,  
 Ընարհի մեզ մուտ արդ ի յերկնից ի սրբութիւն սրբութեանց:
- Օն՝ մանկիւնք ծագկափթիթք ի Պալէլիս ձեպընթաց  
 Փութացարուք՝ զյախանից անդ տեսանել զկենդանին,  
 Ե կոպահաս երկնափառիս յարիւն ե ջուր սրբագործ  
 Ե սիրտ, ի միտս ե ի հոգի փերածնել ի սուրբ սեր:
- Սիրով ի ձեր բառալ ի յուս զխաչ պարտեաց փրկին զերթ  
 Ե Պաղգութոյ կառափելոյ անդ ի տեղի փերանալ  
 Ե սեր Եզգի ե մարգկութեան յաժարակամ՝ անձնագահ,  
 Հանուէն բարի ասալ յաշխարհեւ լ՝ ի յիշատակ անմահաց:
- Ենդ ի յերկնից սնչանանգալ հանգչել լուսոյ օթեան,  
 Պատկ ի գլուխ պայծառ փառաց զեր քան զարփին լուսափայլ  
 Սիրտ լի ի խնդ ի կենսաթիթ քնդ հրեղինաց սրբապայ,  
 Զփրկոյն նուագել փառս ե զպէլուս յախանան: